

ԱՆՑԻԳ ՀԵԶԵԱԿ ՄԸ ՎԱՀՐԱՄ ԹԱԹՈՒԼԻՒ

**ԳԱՐԱՆ ԱՆ ԳԻՇԵՐՈՎ**

ԱՐՏԱՇԵՍ ՑԱՐՈՒԹԻՒՆԱՆԻՆ (\*)

Խոտին մէջէն կը սողայ դարվեր փախչող արահետն,  
Եւ ընտել դունչն՝ իմ դուռիս, կը խըմէ կարք եեշտութեան  
Զոր լաւսնկամ մայքսի հան կը քափէ վէռ առ վէս :  
Օ՛ խրայնանքներ ծղրիդի... Ածուին բայի՞րզն տնվախնամ... :

Երջանկութեան ծրւեներ՝ ծայրիներէն ծաղկաւէտ  
Կիյեան երազ առ երազ, ձիւմէ մահով մը բարեամ...  
Խարշափն՝ հառաչն է կարծեւ մեծ լրաւթեանն աստղակէտ,  
Զգուած՝ հավում երգերէն միմէն իմ շե՞մը բլրամ... :

Ահա՛ եեռուէն, բաղաժ՛ն, — ամեւութեա՞ն հըրաւէր, —  
Մուէզզինի մենեղի՞ն՝ ուր կիյեան ասող մը դիւրուած...:  
Զայն ի խորօց եեծկուող կարաւանի գոզանչնե՞ր...:

Միմչդեռ նահանչ մը ներմակ, լուսնէն նորեա՛ր քրքրուն,  
— Դիզուի, ի՞նչ փայք, քէ տումիս ետեւն  
ըստուն՝ քաներամած... —  
Ճըպոտի պէս կը գրափի սրտիս կարօ՛ւ լարերում... :

1914

ՎԱՀՐԱՄ ԹԱԹՈՒԼԻ

(\*) Այս հեշեակը, նոյն այս ձօնով, տակաւ-  
ուին անտիպ՝ յանձնուած է իրեն, մեր այն տեսակ-  
ցութեան մէջ որ վերջինը պիտի ըլլար...: